

ՆԱՄԱԿԱՆԻ ՊԵՏՐՈՍ ԴՐԻՌԵԱՆԻ

ԵԲԸՆԻ ԽԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Պատրի Գուրեանի նամակները, թիվով տասներե՛ թիվով նույն իր մտերին Գար-
դաս Լուրի հետման գրեթե մասնաւութիւն առաջ կարդացուու գարեամակութ տառաջին ուղղուա-
րական է Բարսեղ Հակոբյան 1898-ին. «Տանը եւ Բարքերութիւններ. Նախալիսի, Խամբադ-
նական. Զատանացից խօսաբռած հասորին մէջ»:

Գուրեմանի ծնուազիքներու երուաղէմի հաւաքւմբն մէջ կը գտնուին հետեւ եալ նաւակիթերը:

Ա) Տեսրայի մը մէշ, Դուրեամի ձեռնով բնդօրինակուած, որ իր կրէ Շնամականիք Պետրոս Դուրեամի. 1871» խորացիքը.

1. Առ Գ. Տ. Աղամեամ. 5 Յուլիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 224-ի նամակին)

2. Առ Գ. Տ. Աղամեամ. 5 Յուլիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 230-ի նամակին)

3. Առ Գ. Տ. Աղամեամ. 14 Հոկտեմբեր 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 215-ի նամակին)

4. Առ Գ. Տ. Աղամեամ. 23 Խոյեմբեր 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 217-ի նամակին)

5. Առ Գ. Տ. Աղամեամ. 6 Օւելիս 1871 (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 232-ի նամակին)

Բ) Յ. Լուսիննեամին ուզգուած, անբուական, բնագիր: Է Տուրքնեամ իրբեւ բուական կու տայ 1871 Տուրքնեամի 10: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 249-ի նամակին)

Գ) Յ. Լուսիննեամին ուզգուած, 1871 Օդուոսու 18 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 235-ի նամակին)

Դ) Ա. Լուսիննեամին ուզգուած, 1871 Մելքոնեմբեր 8 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 238-ի նամակին)

Ե) Ի. Խորեն Նար-Ռէյի ուզգուած, 1871 Յունվար 22 բուականվ, բնագիր: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 227-ի նամակին)

Զ) Թամրանական Վարդան Լուրֆեամի: Մելքոնուրին: (Կը համապատասխամէ է Տուրքնեամի էջ 254-ին)

Այս ցանկէն կը պակսին հետեւեալ չորս նամակները, գորս է Տուրքնեամ: Կը հրատարակէ:

1) Մատրէս Խմբիքնեամ Արքազնիմ ուզգուած, 1869 Մելու. 17 բուակիր (է Տուրքնեամ, էջ 222):

2) Բարեկամի մը ուզգուած, 1871 Մելու. 5 բուակիր (է Տուրքնեամ, էջ 236):

3) Բարեկամի մը ուզգուած, 1871 Մելու. 9 բուակիր (է Տուրքնեամ, էջ 249):

4) Ա. Լուսիննեամին ուզգուած, 1871 Մելու. 30 բուակիր (է Տուրքնեամ, էջ 243):

Է Տուրքնեամին Բ. (Աղամեամի ալզուած) նամակին իրը բուական կու տայ 1860 Դեկտ. 20, մինչ բնագիրը ունի 5 Փետրվար 1871: Խոկ բնագիր վերջին՝ իններորդ նամակին համար բուական չումի. Է Տուրքնեամի կը զնէ «1871 Խոյեմբեր 10»:

Ներկայ հրատարակութեան մէջ պահանջ է Գարդեմի ուզգազրուրինն ու շետական-մերժականական որոշ զարուագութիւնները, նաևական վերջին նամակին պարագային՝ որ որս կերպով կը վերջին զրուրիւնք կը կազմէ և, հասկ ևամանաւասար կարեւուրուրին կը մերժայացն:

Վարդան Լուրֆեամի դամքանականի մաւրաքուրիւնը (մատիսով և եւ եագիր բնելովի) որեւէ վերացիր չի կրե. Է Տուրքնեամ կը զնէ: «Թամրանական ի մաս Վարդան Լուրֆեամի»: Խոյ այդ սեւազրութեան առաջին էրին վերի ծան, անկիմը կը գտնուին մերժուածի մը հետեւեալ երկու (չ եւ 3 տաղ) տունները, քերեւու իրարու տարբերակ. առաջին տունը հետինակին կողմէ չնշուած է.

Նսիններու սեւ շաւէն ինկած:

Բար անձնեցանք ու հեծեցինք,

Եւ մեր ովրոց բան արձազանց

Տրիմ Մասնաց հայու իրիմք:

Նսիններու սեւ շաւէն ինկած

Անձնեցնով մայրով ծանօթ

Ցիշաւակն իմի սեւցած քարեր

Ներկայ թիւով կը հրատարակեանք պատկերները «Թամրանի մատակին երկու էջերուն: Է Տուրքնեամի հրատարակուրիւնը դրուած է միշտ մար էշին վրայ. Խոկ բնագիրը կը գտնուիք ազ կազմ: Է Տուրքնեամի ծանօթ ազրուրիւնները պահուած են:

ԱՐԱՅ ԳԱՎԱԾՃԱՆ

Պ. Դուրեսան. բնագիր վերջին (թ) նամակին (առաջին էջ) :

Պ. Դուրսեան. բնագիր վերջին (Թ) նամակին (երկրորդ էջ):

Ա

Գերապատիւ Տէր,

Այն հանճարի եւ եղբայրսիրութեան արտափայլումներն՝ ճակտի եւ սրտի ճառագայթերու այն չքեղ միացումը՝ որով կը սաւառնիք, կը դրդեն զիս Զեր Սրբազնութեան զիմել, Զեզ, յորում տնանկին՝ հաց եւ դիակին՝ կայծ տալու պատրաստ հոդի մը կը վասի, Աստուծոյ տաճարի բուրվառ մը, անդնդոց մէջ կանգուն լապտեր մ'է այն:

Գերապատիւ Տէր, Դուք Քրիստոսի ճառագայթը եւ միանդամայն հանճարի թեւն ունիք, կոյր մը չէ Զեղ զիմողն որ աշերն բանաք. այլ մէկն, որ ճակտին վրայ սեւ ամպ մը ունի. Հիւզի մը հառաջն է այն, հո՞ն, ուր վասարան ամայի է եւ սիրտը կը մխայ, հո՞ն, ուր կեանքը կը լոէ եւ քնարը կը հնձկտայ:

Շատ անգամ հանճարի փոթորկին մէջ խարիսուլ հիւզի մը տախտակը կը տարուրերի լոկ. Էրր այն փոթորկիկը կը զադրի, աղետալի վերջալուսի մը մէջ վայրի ծառէ չոր տերեւ մը կ'իշնայ. այն տախտակն՝ անյուշութեան փայտակոյտը յարդարող ցուրտ թի մ'է, եւ այն տերեւը՝ գուցէ համաստեցութենէն ինկող աստղի մը չուքը:

Ի՞նչ, ի՞նչ հանճարներ հիւզին այն քառային սեմին վրայ խամրեցան կամ մարեցան: Հաստրակաց զերեզմաննոցներուն մէջ հողակոյտներ կան, որոնք հրաբուղիներ պիտի ըլլային. բայց կայծը սրտի թանձր խաւարի մէջ տուանց երբէք հրահրելու թաղուած է ... հանճարը վհին մէջ գանկ մ'եղաւ, առանց՝ մարդկութեան եթերին մէջ զիսաւոր մը ըլլալու:

Ես այն սեմին վրայ ժամանակէ մը ի վեր կը զողամ կամ կը պլազման առանց հանճար մը ըլլալու. այլ մարդկային հրաբուղին ըուլորիքը դևերող արիւնած աշք մը, որ անոր կայծերը կ'ընդշմարէ՝ իր յօշտած զոհին արեան կայլակները դիսող վարդի մը պէս, ես կ'ուզեմ այն հրաբուղին, այն սիրոյ հնոցէն, այն մարդկութեան արշալուսէն՝ Գոզզոթայէն ձգտիլ մինչեւ այն քառօն, այն զոս արժատը, այն մարդկութեան վերջալուսի տօդոյն հորիզոնը, հիւզը:

Ա՛լ բաւ հոդէ կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ա՛լ բաւ սրտիս կայծերովն ասողերուն հետ ընդհարեցայ անձայն, ա՛լ բաւ քրտանց՝ ճակտիս վրայ սառիլլ զզացի. կը նետեմ ոտքս ահա զուրս այն նսեմ սեմէն եւ նախ Զեղ՝ սիրոյ պաշտօնէիդ կը զիմէմէ:

Զեր Սրբազնութիւնը նշանաւոր առթիւ մը համակրական տեսակցութեան մը պատիւն ինձ տալէ զատ՝ երջանկութիւն մ'ալ ներշնչած է, որ կը նմանէ խղդուկ սրտի մը արձագանդ մը տալու. ասի խոստում⁽¹⁾ մ'է, որոն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի. ահա՛ առիթն ինձ կը ներկայի:

Ներեցէ՛ք, Գերապատիւ Տէր, այն հրաբուկի սրտին, որ Զեր վնամ քնարին շուրջը կը գեղերի, եւ կը պատրաստուի Զեր սրտին մէջ շաղ մը եւ չեթ մը թափել:

(1) Գեր. Նար-Պէյ Սրբազն իր ենդիմակութիւններն իրատարակելու խոստում տուած էր. Դուքքամ զայդ կ'ակիմարէկ:

Ա

Գերապատիւ Տէ՛ր.

Այն հանճարի եւ եղբայրսիրութեան արտափայլումները, ճակտի եւ սրտի ճառագայթներու այն շքեղ միացումը որով կը սաւառնիք՝ կը դրդեն զիս Զեր Սրբազնութեան դիմել, Զեզ՝ յորում անանկին՝ հաց եւ դիմակին կայծ տալու կազմ հոգի մը կը վառի. Աստուծոյ տաճարի բուրգառ մը, անդնդոց մէջ կամքնած լապտեր մէ այն,

Գերապատիւ տէր + Դուք Քրիստոսի ճառագայթը եւ միանդամայն հանճարի թեւն ունիք, կոյր մը չէ Զեզ դիմովը որ աշերը բանաք, այլ մէկը որ ճակտին վրայ սեւ ամպ մ'ունի. Հիւղի մը հառաջն է այն, հոն ուր վառարանն ամայի է եւ սիրար կը միայ, հոն ուր կեանքը կը լոէ եւ քնարը կը հնձկւայ:

Շատ անդամ հանճարի փոթորկին մէջ խարխուլ հիւղի մը տախտակը կը տարուգրի լոկ. երբ այն փոթորկը կը դադրի աղիսալի վերջարյանի մը մէջ վայրի ծառէ մը չոր տերեւ մը կ'իյնայ. այն տախտակը անյուշութեան հողակոյոր յարդարող ցուրտ թի մ'էր, եւ այն տերեւը գուցէ համաստեղութիւններէն իյնող աստղի մը շուրջը:

Ի՞նչ ի՞նչ հանճարներ հիւղին այն զահոսային սեմին վրայ խամրեցան կամ մարեցան. Հասարակաց գերեզմաննոցներու մէջ հողակոյաններ կան ուրոնք հրարուցիւններ պիտի ըլլային, բայց կածը օրտի թանձր խաւարին մէջ առանց երթէ հրահրելու թաղուած է . . . : Հանճարը վէին մէջ զանկ մը եղաւ, առանց մարդկութեան եթերին մէջ պիտաւը մը ըլլալու:

Ես ալ ժամանակէ մը ի վեր այն սեմին վրայ կը զողովոամ կամ կը պլազմա առանց հանճար մը ըլլալու, այլ մարդկային յեղափոխական հրարուցիւն բարորակը գեկերող արիւնած աշք մը որ անոր կայծերը կ'ընդնըշմարէ՝ իր յօշտած գոհին արեան կայսյակները գիտող վագրի մը պէս: Ես կ'ուղեւմ այն յեղափոխական հրարուցիւնն՝ այն սիրոյ հնոցէն՝ այն մարդկութեան արշալյան՝ Գողգոթայէն ձգտիլ մինչեւ այն զահոսը՝ այն զօռ արմատը՝ այն մարդկութեան վերջալուսային տժոյն հորիզոնը՝ հիւղը:

Ալ բաւ հողէ կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ալ բաւ սրտիս կայծ ծերովը աստղերուն հետ ընդհարեցայ անճայն, ալ բաւ քրտանց ճակտիս վրայ սոտիլը զդացի. կը նետեմ ոտքս ահա դուրս այն նսեմ սեմին եւ նախ Զեզ՝ Սիրոյ պաշտօնէիդ կը դիմեմ:

Զեր Սրբազնութիւնը՝ նշանաւոր առթիւ մը՝ համակրական տեսակցութեան մը պատիւը ինձ տալէ զատ երջանկութիւն մ'ալ ներշնչած է որ կը նմանի խղդուկ սրտի մը արցունք մը տալու. ասի խոստում մէ՛ որուն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի. ահա առիթը ինձ կը հայի:

Ներիցէք, Գերապատիւ Տէ՛ր, այն հրաբուղիսի սրտին որ Զեր վաեմ քնարին շուրջը կը գեկերի եւ կը պատրաստուի Զեր սրտին մէջ շաղ մը եւ շիթ մ'ր թափել:

Բնդունեցէ՛ք, կ'աղաչեմ, Գերապատիւ Հայր, իմ կանխայայտ և ա-
մենոխորին մեծաբանաց հաւասարին:

Պ. ԴԱՒԻԹԵԱՆ

1871 Յունիս 22

Խւսկիւտար

«Ճաղք և Թատրերգութիւնք», էջ 227:

Բ

Բարեկամ,

Հոս ծիւնը բաւական եկաւ, ծածկեց Հիւզերին՝ որուն ներքնակողմն մսող թշուառը լսաւ. «Ունա՛ մեզ ծածկելու համար Աստուծոյ զրկած վեր-
մակը» եւ զողաց: Պատանքի մը պէս ցուրտ էր այն: Տաքցի՛ր այն վառարա-
նին քով եւ մի՛ նախատեր զայն, թէւ նժդէն ալ ըլլայ⁽¹⁾: Եթէ քառորու-
թւան մէջ այդ նժդէնութիւնն ալ չըլլայ, ո՞ւր էր մեռյ մեր ճոկատաղիրը,
այն ճակատաղիրը՝ որ զիւզ միացուց մանկութեան մէջ՝ այն ընկերական
վառարանին շուրջը, որ զպրոց կըսուի: Միշտ ճանձրալի է այժմեան աշ-
խարհ՝ անոր համար որ ուզեղին մէջ ջան մը չունի: Աշխարհի քաղցրու-
թիւնը վայելելու համար այն դարին մէջ ջնջելու է, որ քուրծ կը հաղնի եւ
կը սիրէ, փիլտոփայ աշխարհը ըսկել կուկիմ, որ արդէն ուզեցնելու մէջ կը
սազմնորի ... բայց հիմա սրբ ծայրէրը թղթատելու ժամը չէ:

Քու սիրալիք թերթիք մէջը «Վարդան» կըսես եւ գոռաշելով կը զո-
ցես: Բարեկամ՝, երբէք պէտք չէ յուսահատիլ մեր ազնիւ բարեկամին կացու-
թեանը վրայ. նորա վրայ երեցածը լոկ ընտութեան մէկ ժամանակական ներ-
կործութիւնն է, ինչպէս երբեմն իր Տ... եղբայրն ալ ունեցած է վազոնցիկ
կերպով: Ասի իրենց ցեղին մէջ մէկ անվաս օղերեւոյթն է: Շատ մեծ յոյս
անիմք որ քաջառողջ կը վերադառնայ⁽²⁾:

Այլ քու վերտարգձ Ե՞ր պիտի լլլայ: պէտք է որ իմացնես, եթէ զի-
տես կամ որոշած ես. արգեօք Ե՞րբ մեր ճակատները պիտի միանան ... քի:
մը յառաջ նժդէնութիւնը ծաղրեցի, այլ անոր դառնութիւնն կզամ հիմայ: Ա՛հ, բարեկամ՝, միթէ մեր Համազգաց սրտերուն յարայոյզ փոթորիկներն ի-
րարու հաղորդելու համար կը բաւե՞ն այս տկար թուղթերն, որոնք կրեայի
մը չափ յամբընթաց են մեր մագնիսացեալ սրտերուն կայծերը յեղափոխելու.
Համար սրտէ ի սիրտ ... : Իմ վիճակն, եթէ հարցնես, զե՞ր անորոշութեան
ունի կը ծփայ. կը տեսնեմ լուսոյ աստղեր՝ որ կը չողան, շատ լաւ, եթէ ճա-
կատաղիք թեւերը շփոթան զանոնք պարածածկելու: Առ այժմ այս չափ:
Զեմ յաւեր իմ վիճակին եւ յուսահատ ապագայիս վրայ, որչափ յառաջ՝ ա՛լ
ոչինչ փոյթիս է, մի միայն ընտանեաց բռն չըլլալ. այս՝ կը կորացնէ քա-
մակն ... զեռ խօսելիքներս ուրիշ ատեն:

Պ. ԴԱՒԻԹԵԱՆ

1869 Դեկ. 20

Խւսկիւտար

«Ճաղք և Թատրերգութիւնք», էջ 224:

(1) Կ'ակնարիէ իր աքանութիւնն, զի շատ անզամ կրակն իսկ չէր ունենար եւ տան
վարձակալիմ կրակէմ կը տաշնար:

(2) Վարդանայ եպբայրը, Տաման Լինքիեամն է Տ... որ այժմ արշանզ է. իսկ
Վարդան, ինւժախտաւոր, բուժուելու համար նվազառ զացած եւ վերադարձել մեռած է
խւսկիւտար, իր տամ մէջ 1871 Մայիս 21ի գիշերը:

Հնդկունեցէք, կ'աղաջեմ, Գերապատիւ Տէր, իմ կանխայայտ եւ ամենախորին մեծաբանացս հաւաստին:

Պ. ԴՐԻՔԵԱՆ

1871 Յունվար 22

❖

Ա. Ա.

Պ. Տ. Աղամեան

Բարեկամ :

Հոս ձիւնը բաւական եկաւ, ծածկեց հիւզերը՝ որուն ներքնակողմը մասզ թշուառը ըստաւ. և համ մեղ ծածկելու համար Աստուծոյ զրկած վերմակը եւ դողաց պատանքի մը պէս ցուրա էր այն: Տաքցի՞ր այն վառարանին քով եւ մի նախատեր զայն թէւ նժդե՞ւ ալ ըլլայ. եթէ անչքաւորութեան մէջ այդ նժդեհութիւնն ալ ըլլայ ո՞ւր կը մնայ մեր ճակատապիրը, այն ճակատապիրը՝ որ զմեզ միացուց մանկութեան մէջ՝ այն ընկերական վառարանին չուրջը որ դպրոց կ'ըսուի. միշտ մանձրալի է այժմեան աշխարհը, անոր համար որ ուղեղին մէջ ջահ մ'ունի. աշխարհի քաղցրութիւնը վայելելու համար այն գարին մէջ չնչելու է որ քուրք կը հագնի եւ կը սիրէ. փիլիսոփայ աշխարհը բայց կ'ուղեմ որ արդէն ուղեղիներու մէջ կը սաղմնի... Բայց հիմա սրտի ծալքերը թղթատելու ժամ չ'է...

Թու սիրալիր թէրթիդ վերջը «Վարդան» կ'ըսես եւ հառաշելով կը գույս. բարեկամ, երբէք պէտք չ'է յուսահատիլ մեր ազնիւ բարեկամին կացութեանը վրայ՝ որուն վրայ երեւցածը լոկ քնութեան մէկ ժամանակական ներգործութիւնն է, ինչպէս երբեմն Տ... Եղբայրն ալ ունեցած է վաղանցիկ կերպով: Ասի իրենց ցեղին մէկ անդնաս օդերեւոյթն է... շատ մեծ յայս ունիմք որ քաջապողը կը վերադառնայ:

Այլ գու վերադարձ ե՞րբ պիտի ըլլայ, պէտք է որ իմացնես եթէ գիտես կամ որոշած ես, արդեօք ե՞րբ մեր նսեմ ճակատները պիտի միանան...

Քիչ մը առաջ նժդեհութիւնը ծաղրեցի, այլ անոր գառնութիւնը կզկամ հիմա. ա՞հ, բարեկամ, միթէ մը համազզաց սրտերուն յարայոր փոթուհիները իրարու հաղորդելու համար կը բաւե՞ն այս տկար թուղթիրը՝ ուղարկեալ զափ յամբընթաց են մեր մաղնիսացեալ սրտերուն կայծերը տեղափոխելու համար սրտէ ի սիրտ ...:

Իմ վիճակս եթէ հարցնե դեռ անորութեան մէջ կը ծփայ, կը տեսնեմ յուսաց ապրոցե՞՝ որ կը չողան. շատ լաւ եթէ սեւ ճակատազրիս թեւերը չը փութան զանոնք պարածածկելու. առ այժմ այնչափ չ'եմ ցաւիր իմ վիճակիս եւ յուսահատ ապագայիս վրայ որչափ առաջ. ալ ոչինչ փոյթս է, միտքայն ընտանեացս բեռ չըլլալ, այս {է} որ կը կորացնէ քամակս... Դեռ իրունիքներս ուրիշ ատեն...

Ի տեսութիւն

Պ. ԴՐԻՔԵԱՆ

Հ. Փետրվար 1871
Խւակիւսար

9

Ugumun'p,

ՄԵՐ Բազուր այդ անհոգն հառաջն սրբի այս փոթորիկը թող դուքս

ԱՌՀ, կր սիրէի զինքն, կր սիրէինք. իր յիշատակին վառարանն եմ, իր կոկիծին ովկչանն եմ, իր սուպին վիշն եմ, իր գերեզմանն եմ... իր գերեզմանին վրայ ծաղի՞կ սփռեմ մի ՛՛՛՛ ո՛չ, ծաղիկն պա՛ղ եւ անդայ է. հողիէս քամուած արցունքը, տա՛ք, զայն կր թափիմ... ափերով կր թափիմ... աչերը կոկիծի մէջ արցունքի ովկչաններ են, անո՞նք՝ որ հաճոյքի մէջ ատացեր են:

Զինքը պաղ Հողով պատեցին. մենք իր յիշատակն տուք հառաջներու մէջ պլինք, պահէնք, վար պահէնք, միշտ պահէնք:

Կանիծես աշխարհն, բարեկամ՝ արդէն ինքը անիծեալ է: Աշխարհ
կամ Աստուծոյ ձանձրոյթի մէկ հառաջն ըլլալու է (Քառոր բնակած առևն.):
Լամ դժոխոց մէկ անհամ կատակը... ի՞նչ եւ իցէ, ի՞նչ որ կուրէ թող րլլայ,
բռւական է որ կսկիծի մը դուռ է:

իմ վիճակս կր հարցնես . բաւական բարեռոք եմ . նամակը դրած օ-
րերուս գիշակի մէջ էի . շատ ցաւեցայ որ զՁել խոպիցի . առ այժմ Տոք .
Քեաթիպեան գեռ կը խնամէ , սակայն գե՞ռ .՝ .՝ .՝ ա՞հ ; Թողէ՛ք որ հոգերուղի
հառաջով մը դևառուած գորդեմ . անհունութեան մէջ եմ ընկեր , Հարի է որ
բաեմ :

Բարեկամութեանդ վրայ զիր յայոց, կ'ըստու աւելի զիս կոկիծի մէջ կը մշես .ուր են իմ բարեկամներու... ինչո՞ւ հռոմ. ես ...:

Պէտք է որ շուրջն առ շուրջին տեսնուինք... պիտի տեսնես որ հրդեւեմ... զատ բաներ ունիմ...:

የ መጀመሪያዎች :

Պ. ԴԱՒՐԵԱՆ

1871 8rujku 5

ԵՐԱԿԻՒԹՅՈՒՆ

«*Слово к братьям грекам и римлянам*», § 230:

Գ

Առ

Պ. Տ. Արտամեան

Աղաւո՞ր :

Մի՛ թաղեր այդ անհուն հառաջը՝ սրտի այդ փոթորիկը թռ'զ դուրս ժայթքի . . . Դու ինձ յիշեցուցեր էիր որ իր հողակոյսին վրայ փունջ մը ծաղկի սփռեմ . Ես դժոխք մը անչեք Աստուծոյ անուանը վրայ թափեցի, աւելի ազէկ շըրի՞ . ծաղիկը կը թսոմի, սակայն անչեքս Աստուծոյ կողը խրեցա՞ւ:

Ահ, կր սիրէի զինքը, կը սիրէինք . իր յիշառակին վառարանն եմ, իր կոկիծին ոմիկանն եմ, իր սուզին վիճն եմ, իր գերեզմանն եմ . . . Իր գերեզմանին վրայ ծաղիկ սփռեմ մի՛, ո՛չ. ծաղիկը պազ եւ անդրայ է, հոգիկս քամուած արցունքը տաք, դայն կը թափեմ, ափերով կը թափիմ . . . Աչերը կոկիծի մէջ արցունքի ոմիկաններ են, անոնք որ հաճոյքի մէջ աստղեր են:

Զինքը պազ հողով պատեցին, մենք իր յիշառակը տաք հառաջներու մէջ պլե՛նք, պահե՛նք, վառ պահե՛նք, միշտ պահե՛նք . . .

Կ'անիծես աշխարհը, բարեկամ, արդէն ինքն անիծեալ է: Աշխարհ կամ Աստուծոյ ձանձրոյթի մէկ հառաջն ըլլալու է (քասուը բնակած ատեն), կամ դժոխոց մէկ անհամ կատակը . . . Ի՞նչ եւ իցէ, ի՞նչ որ կ'ուզէ թող ըլլայ, բաւական է որ կոկիծի դռւռ մէ:

Իմ վիճակս կը հարցնես, բաւական բարուքած եմ, նամակը գրած ու բերս զէշ վիճակի մէջ էի, շատ ցաւեցայ որ գեեզ խռովեցի: Առ այժմ Տ.օր Քեաթիպեան դեռ կը ինամէ, սակայն գեռ Ա՛հ, թողէք որ հոգեցի հառաջով մը զիստուած դպրեմ . . . անհունութեան մէջ եմ ինկած, հարկ է որ լում . . .

Բարեկամութեան վրայ զիր յոյսդ, կ'ըսես, զիս աւելի կոկիծի կը մզես . ո՞ւր են իմ բարեկամներու . . . ինչո՞ւ հեռուն ես . . .

Պէտք է որ չուրթն առ չուրթն տեսնուինք . . . պիտի տեսնես որ հըրդաւած . . . Ա՛հ, շատ բաներ ունիմ . . .

Ի ՏԵՂՐԻԹԻՇԻՆ

Պ. ԴԱՒՐԵԱՆ

1871 ՅԱՎԻՍ
ԽԱՎԻՄԱՅԱՐ

Դ

Սրտակից բարեկամ,

||

Ժմանակէ մը ի վեր է որ քեզ նամակ մը գրեցի, որ անպատասխանի մնաց. չցաւեցայ յայդ, հասկցայ որ կամ պատասխանելու միջոց չես ունեցած կամ կարեւորութիւն չես տուած, թէպէտ կրնայի եւ այն ատեն նամակ մը երկրորդէլ. սակայն ի՞նչ գրէի. ի՞նչ կրնայ գրել ա'յն, որուն սիրով զատարէ է. պիտի մակարերես արդ իւրովի թէ քանի որ այժմ կը գրեմ, անշուշտ սիրուն լցուն ըլլալու է' ... այս', աւելի է այն՝ սկալի յիշատակի մը արտօսրով:

Ես գրեթէ խաղաղ կը նիրէէի երբ Մայիս 21ի սեւ գիշերը կը քրտնէր, ևրբ հոգի մը սրտերու ու գերեզմանի մէջտեղ կը կողկողէր:

Փաթեցան նորա ոսկերքն հիմա հարթ եւ անյայտ եղաւ նորա հողակոյուր: Զէի հաւատար թէ պիտի մեռնի, մինչեւ այն ժամանակ, երբ իր վերջին նուազեան նայուած քննէրէն մին արձակած ատեն, զեռ ինձ չհասած, երբ կուրքին մէջ տեղ ինկաւ, մարեցա՛ւ, մինչեւ ա'յն ատեն, երբ խողուկ ձայնը՝ տիսուր մնաս բարովի մը մէջ կը մարէ՛ր... Ա՛հ, յիշատակներ կան, որոնք իրենց շարունակութեան մէջ միենոյն շանթերն են...: Սրտիս ծալուցը մէջ միայն մէկ կորովի խորշ մը կրցի պահել՝ իր տիսուր դամբանականը արտասանելու համար:

Ինչպէս որ տեղ մը ըստծ եմ, մարդկութեան վառարաններէն մէկուն՝ վարժարանի մը մէջ սեւ ճակատագիրը երկաթեայ պատկով մը մէր գլուխուներն իրարաւ մօտեցուց, սեղմէց, ի մի խմորեց գալափարներն, եւ մեղ՝ մանուկ հանճարներու՝ գալիհանը շտնթերու փունջ մ'ըրաւ. ահա՛ այդ սեւ ճակատագրիս պղուած շանթերէն մին մարեցաւ բոլորովին՝ տիսուր վերջալոյս մը պատկերելով իր սիրելեաց սրտին խոր:

Տիսուր իսոստվանութիւնն ե'մ...

Ես Վարդանի շարունակութիւնն ե'մ:

Աղնիւ բարեկամ, ձմեռը քեզ կը գրէի թէ կը մսիմ, արդ կը գողդողէմ, րերնէս արիւն կը հոսի, կը հիւժիմ, ճակատա վրայ կենաց չիկնոտ ժափիտը կը ամդունի, անդուլ կերպով քնարս կը թօթվեմ անհուն զմնաս բարովի մը հոմար մտնց, որոնք իրենց սրտին ծագերը չբացին ինձ՝ այլ միայն գուրուէն ճաճանչեցին. նախ կնոջ... երեւակայութեան տիրուհոյն... երազի այն երփներանդ ասազին կամ ճաճանչու ծաղկին... ո'չ... աւելի՛ն, շսդիրու և բոյրերու թաղունայոյն...:

Ա՛հ, ներա մէկ շողը երազ մը վառէ, ներա մէկ բոյրը սրտի մը մթին խորանը կը խնկարէի... մեռնի՛լ թարմ ու երազու, մեռնի՛լ առանց մարմարեալ ճաճտի վրայ խորշով մը ձգելու, առանց շուրթիր համբոյրով մը բոյրովելու, առանց հողին ժպիտով մը հրդեհելու, մեռնի՛լ... տիսուր է այդ. սակայն...

Եսա կը ցաւիմ. անցեալներն պիտի կարենայիր հոս գալ. բայց դարձեալ սեւ ճակատագիրն արիւնու ձեռքը կարկառեց մեզ եւ խառնակեց ամեն լան. շեմ զիտեր թէ նորէն գալուդ համար միջոց մը պատրաստուա՞ծ է. եղալայրդ քանի մը օրէ տեսած եւ հարցուցած չեմ:

۹

118

9. S. *Lagumak*

Սրտակիթության բառեկամուճ .

Ժամանակէ միշի վեր է որ քեզ նամակ միշ գրեցի՞ որ անպատճախանի մնաց. շցաւեցայ յարդ, հսուկցայ որ պատասխաննելու կամ միջոց չ'են ունեցած կամ կարեւորութիւն չ'են տուած. թէպէս կրնայի այս ատեն ևս նամակ մը երկրորդել, սահայն թ'նչ գրէի. թ'նչ կրնայ գրել այն՝ որուն միբար դատարի է. պիտի մակարերես արդ իւրովի թէ քանի որ այժմ կը գրեմ անշուշտ սիրոս լցուն ըլլալու է՝ ՚՚՚՚, այ՛, առելի է նա սպայի յիշատակի մը արտօսրով:

Ես զրմիթէ խաղաղ կը նիբուծի, երբ Մայիս 21ի ունե գիշերն կը քրտնէր, երբ Հոգի մը սրտերու և գերեցրմանի մէջտեղ կը կողկողէր:

ինչպէս որ տեղ մ'ըսած եմ, մարդկութեան վասարաններէն մէկուն՞ վարժարաննի մը մէջ՝ սև ձականազգիբը երկաթեայ պասկով մը մեր զլուխ-ները իրարու մատեցուց, սեղմեց, ի մի իմորքց գաղափարները, եւ մեղ՝ մա-նուկ հանճարներս՝ գալիհա՞ր շանթերու փունջ մ'ըրաւ. Եւ այդ սեւ ճակա-տագրիս պըլուած շանթերէն մին կը մարի ահա բոլորովին, տխուր վերջա-լույս մը պատկերելով իր սիրելեաց սրտին խոր:

S̄b̄n' u p̄ b̄n̄p̄n̄p̄f̄w̄n̄p̄t̄f̄b̄n̄ :

Ես Վարդանի շարունակութիւնն եմ :

Ազնիւ բարեկամ, ձմեռոք քեզ կը գրէի թէ կը մսիմ՝ արդ կը դողդոշէմ,
շիրնս մէշտ արին կը հոսի, կը հիւծիմ, ճակտիս վրայ կենաց չիկնոտ
մպիտը կը տժուոնի: Անզուլ կերպով քնարո կը թոթուեմ անհուն մնաք բա-
ռովչի մը համար անոնց՝ որոնք իրենց ծալքերը ինձ լը բացին, այլ միայն
դուրսէն ճանանչեցին, նախ կնո՞ջ ։ Երեւակայութեանս տիրուհոյն ։
Երազի այն երփներանք աստղին կամ ճանանշոտ ծաղկին ։ ո՛չ, աւելի՞ն,
չողերու եւ որյորերու թագուհոյն ։

Շատ կը ցաւիմ որ պիտի կարենայիր անցեալները հոս գալ՝ բայց դարձեալ սեւ ճակատազիրը արիւնու մեռը կարկառեց մեղ ու խառնակեց ամէն բան։ Զեմ գիտեր թէ նորէն գալուզ Համար միջոց պատրաստուած է և երարշադ քանի մի օր է տեսած եւ Հարցուցած չ'եմ։

ԱՇԸ, կուզեմ հետդ աեսակիլ. դարձեալ ես նոյնն եմ, միայն թէ քիչ
մը զերեզմանի հակած եւ խոկմացո գաղաթնակէտն յառած եմ:

Կը յուսամ որ ա'լ քենէ նամակ մը կրնդունիմ կամ քիչ օրէն հոս կը
տեսնուինք:

Բարեկամդդ

Պ. ԴԱՒԻՇԵԱՆ

1871 Յուլիս 6

ԽԱԿԻՒՏԱՐ

«Տաղք եւ Թատրերգութիւնք», Էջ 232:

Ե

Եղբայր իմ,

Ներեցէք:

Իրաւամբ զնէ հոչակել կուզէի, այլ զպացումներս մութ եւ զրիշս
տկար գտի նիւթին վսեմութեան առջեւ... ա'հ, միթէ կարելի՞ է Ովաննա
մը հեծկլառալ:

Այս օրերս դարձեալ մշտնջնաւոր վէրքս չունչ առաւ կուրծքիս տակ,
երկնքի այդ սեւ աստղը. ձգէ՛ սա ննոճեաց տղունա, (այսինքն իմ), օծիքն,
սա զգայնակաց բունա, որ վսեմութեան առջեւ երբեմն կ'ապշի, որոն սրտին
անդունդը կալեծփի, չուրթերը քար կը կարին, որ միշտ իր վէրքին կը նայի,
ինչպէս փառասէրն իր աստղին. ձգէ՛ սա «Ճտերմաց զալկահարը»:

Ցանցաւոր եմ ... այլ ո՛չ. վէրքին մօտեցիր, եղանակ իմ, սա ա-
հարկու անդունդին ... սակայն սեւ ժայռը եւ երկնքի աստղերը հոն կրնան
հայիլ լուկ:

Կը յուսամ որ մինչեւ այս առղերուն հասնելուդ ներեցիր, և իմ
չերցած հասկցուցած գու հասկցար անշուշտ, վասն զի սրտի մը խաւերը
կրնայ թափանցել՝ բանաստեղծի մը խոկմանց սլաքը: Դեռ շատ կուզէի
զրել. բայց թէ՛ ես անհուն եմ եւ թէ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասցուց.
բայց նա ալ այսպէս ընել ստիպուած էր պարագայից բերմամբ:

Նամակիդ կ'սպասեմ:

Ի տեսութիւն:

Եղբայրդ

Պ. ԴԱՒԻՇԵԱՆ

1871 Օգոստոս 13

ԽԱԿԻՒՏԱՐ

«Տաղք եւ Թատրերգութիւնք», Էջ 235:

ԱՇ, կուղեմ հետդ տեսակցիլ. զարձեար ես նոյնն եմ, միայն թէ քիչ մը պերեղմանի հակած եւ խոկմանց գագաթնակէտը յառած եմ: Կը յուսամ որ ալ քինէ նամակ մի կ'ընդունիմ, կամ քիչ օրէն հոս կը տեսնուինքուր:

Բարեկամդ
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Յուլիս 6
Խոկիւտար

Ե

ԱՌ

ՄԵԾ. Ա. Էֆ. Լուսինեան

Կ. Պոլիս

Եղբայր իմ,

Ներեցէք:

Իրաւամբ զնէ հոշակել կուլէի, այլ զգացումներս մար եւ գրիչս տկար զտի նիւթին վսեմութեան առջեւ... ա՛հ, միթէ կարել՞ս է ովաննա մը հեծ-կըլուալ: Այս օրերս զարձեալ մշտնջենաւոր վէրքա շունչ առաւ կուրծիս տակ, երկնքիս այդ սեւ ասազը. ձգէ՛ս սա «նոնեաց տղուն» (իմ) օճիքը, սա «դաշ-նակաց բունք որ վսեմութեանց առջեւ երթեմն կ'ապչի, որուն սրտին ան-դունզը կ'ալեծփի եւ շուրթերը քար կը կտրին, որ միշտ իր վէրքին կը նայի, ինչպէս փառանէրն իր ասոլին... Ձգէ՛ս սա «մտերմաց դակահարը»...

Յանցաւոր եմ... այլ ո՛չ, վէրքի մօտեցի՛ր, եղբայր իմ, սա ահարկու անդունդին... սակայն սեւ ժայռը եւ երկնի ասազը կրնան հոն նայիլ լոկ:

Կը յուսամ օր մինչեւ այս տողերուն հասնելուդ ներեցիր եւ իմ շը կըր-ցած հասկցուցածս դու հասկցար անշուշտ, վասնպի օրտի մը խաւերը կրնայ թափանցել բանաստեղծի մը խոկմանց սլաքը. գեռ շատ կուդէի դրել, բայց թէ՛ ես անհուն եմ եւ թէ՛ եղբայրս նամակը ուշ ձեռքս հասուց. բայց նա ալ այսպէս ընկել ստիպուած էր պարագայից բերմամբ:

Նամակիդ կ'սպասեմ:

Ի տեսութիւն.

Եղբայրդ
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Օգոստ - 13

(Նար. 1)